

ՍԻՐՈՅ ՍԱՍԻՆ

Մերը առաջին պատուիրանն է, թեև կանոնական շարքով 12-րդ գլուխը կը կազմէ, սակայն եւ իին օրէնքին մէջ՝ Մովսէսի, եւ նորին մէջ՝ Քրիստոսի Աւտարանին, բոլոր պատուիրաններէն աւելի մէծն ու առաջինը կը համարուի: Օրէնքին մէջ գրուած է. «Տեր Աստուած պիտի սիրես քու ամբողջ սրտովդ, ամբողջ զօրութեամբդ եւ ամբողջ մտքով» (Բ. Օրինաց 6.5), «Եւ ընկերդ՝ անձիդ նման» (Ղետ. Ժմ. 19): Ինչպէս, որ քու անձիդ չար բան չես ուզեր, նոյնակս ընկերոջ պէտք չէ փափաքիս եւ ինչպէս, որ քու անձիդ խնամք կը տանիս եւ բարին կը ցանկաս, նոյնակս պէտք է ընկերոջ ցանկաս, որովհետեւ ընկերոջ սերը Աստուածոյ սիրոյն հաւասար է: Ահա, թէ ինչու Յովհաննէս աւետարանիչ կ'ըսէ. «Երէ եղբայրո, որ կը տեսնես եւ չես սիրեր, Աստուած՝ որ չես տեսներ ի՞նչպէս կրնաս սիրել» (Ա. Յովհ. 4. 20): Ան, որ կ'ըսէ, թէ կը սիրեմ զԱստուած եւ եղբայրն ու ընկերը կ'ատէ՝ սուս է, որովհետեւ ան՝ որ մարդասէր չէ, նաև աստուածասէր չէ: Քրիստոս կ'ըսէ. «Սիրյան այն ատեն իմ աշակերտներս կ'ըլլաք եւ քրիստոնեաներ, երբ սիրէք զիրար: Ինչպէս, որ ես սիրեցի ձեզ, դուք եւս պարտիք սիրել զիրար» (Յովհաննէս 13.35): Քրիստոս ինք այնպէս սիրեց մեզ, որ իր անձը մահուան մատնեց մեզի համար: Նոյնպէս իրաքանչիւր քրիստոնեայ պէտք է իր անձը մահուան յանձնէ իր եղբօր, ընկերոջ եւ հաւատակիցին համար: Արդ, ի՞նչ պատասխան պիտի տան անոնք, որոնք սիրոյ փոխարէն կ'ատեն ու կը չարախուեն, կը մատնեն ու կը զրկեն:

ՀԱՅ ԾԱԲԱԹԱԹԵՐԹ - ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ -
Bourj-Hammoud, P.O.Box 80810 -Tel/Fax:01-258300- facebook-ի էջ Jerak Ծրագ թերթ
[ԾՐԱԳ-Ր կը պատրաստէ՛ Սարգս Ա. Քիմ. Սարգսիսին](http://Jerak-Sirag.com)

ՀԱԿՈՒՄ

Հաւատացեալ ժողովուրդին համար Մեծ Պահոց շրջանը կը յատկանշուի նաեւ հոկումի արարողութիւններով:

Հակումը արեւնամուտէն ետք կատարուող եկեղեցական այն արարողութիւնն է, որ հաւատացեալներ կը համախմբէ, հոգիի արքնութեան որպէս գրաւական՝ աղօքրով եւ ներհայեցողական խորասուզումով հաշեկշիռը կատարելու այն առօրեայն, որ արդին իսկ իր վախճանին հասած է եւ զԱստուած պաշտել՝ բոլոր այն պարզեներուն եւ բարիքներուն համար, զորս որպէս բարեկեր անձրեւ ջրտուքի ենթարկած է անապատացած մեր սրտերն ու հոգիները: Հակումը առհասարակ մեծ տօներուն եւ եկեղեցներուն նաւակատիքներուն կատարուող արարողութիւն մըն է, յաջորդ օրուան Գիշերային ժամերգութեան կատարմամբ:

Բայց, ինչ որ մեր ժողովուրդին ծանօթ, այդ Մեծ Պահոց ընթացքին կատարուող Խաղաղական եւ Հանգըտեան ժամերգութիւններն են, որոնք յիրակի սրբազնեաց Ծնորհալի հայրապետին հոգեւոր երգերով եւ Եռամենար Սուրբ Նարեկացի Վարդապետի հոգեթարախս աղօքքներով կը կը պայծառակերպեն հաւատացեալներուն սրտերն ու հոգիները:

Հակումի ժամերգութիւնը զիշերային խաղաղութիւնը կը ցողէ առօրեայն պարտասած մարդոց հոգիներուն վրայ: Ապա անոնք իրենց տուները կը մեկնին խաղաղութեամբ՝ հանգստանալու:



ԺԵ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2022

ԹԻՒ 43

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾԱՇԱԿԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Իմստ. 14.1-8: Ես. 33.22-34.1: Ա. Կր. 1.18-24: Մտ. 24.27.36

ՏՈՆ ԳԻՒՏՈՅ ԽՎՃԻՄ

ԱՐԵՏԱՐԱՎԱԾ ԸՆՍ ՄԱՏՁԵՈՒԻ 24.27.36


Մարդու Որդին պիտի գայ կայծակի նման, որ երբ փայլատակէ՝ կը լուսաւորէ ամրող երկնակամարը՝ արեւելքէն արեւմուտք: Արծիւները կը հաւաքուին հոն՝ ուր դիակ կայ:

Նեղութեան այդ օրերէն անմիջապէս ետք արեւը պիտի խաւարի եւ լուսինը այլեւս պիտի չփայլի: Երկինքէն աստղերը պիտի իյնան եւ երկնային մարմինները պիտի սասանին: Ահա մարդու Որդիին նշանը պիտի երեխ երկինքի մէջ եւ աշխարհի բոլոր ժողովուրդները պիտի ողբան՝ երբ տեսնեն մարդու Որդին, որ կու գայ երկինքի ամպերուն վրայ բազմած՝ զօրութեամբ եւ մեծ փառով: Երբ մեծածայն փողը հնչէ, ան իր հրեշտակները պիտի որկէ, որպէսզի հաւաքեն իր ընտրեալները աշխարհի չորս կողմերէն, երկինքի մէկ ծայրէն մինչեւ միւսը: Ժգենին բող ձեզի օրինակ ըլլայ: Երբ տեսնէք, որ անոր ճիւղերը կը կակուղան եւ տերեւ կ'արձակեն, գիտցէք՝ թէ անառը մօս է: Նոյնպէս ալ, երբ բոլոր ըսածներս կատարուին, գիտցէք՝ թէ մարդու Որդիին գալուստը մօս է: Վատահեղիք, որ այս սերունդը չանցած՝ ասոնք բոլորը պիտի պատահին: Նոյնիսկ երէ երկինքն ու երկիրը անհետանան, խօսքերս պիտի չանհետանան:

Սակայն ո՛չ ոք գիտէ, թէ երբ պիտի գայ այդ օրը կամ ժամը: Ո՛չ երկինքի հրեշտակները, ո՛չ իսկ Որդին, բայց՝ միայն Հայրը:

«Քրիստոսի հետ խաչին վրայ մեռայ եւ այլեւս կենդանի եմ: Ես չէ, որ կ'ապրիմ այլ՝ Քրիստոս է, որ կ'ապրի իմ մէջս» (Գաղատացիներու 2.20): Քրիստոս յաւիտեական կեանքի դուռը բացաւ մեր առջեւ՝ իր մահուամբը խաչին վրայ: Առանց մեր Տիրոջ մահուան ու յարութեան, մենք պիտի չկարենայինք յարութիւն առնել դէպի նոր կեանքը եւ նոր կեանքին համար: Քրիստոսի յարութեան օրինակը մեր վրայ առնելու համար, բացարակ պայման է անոր մահուան օրինակը նաեւ առնելու մեր վրայ: «Քրիստոսի հետ խաչին վրայ» չմեռնողը, Քրիստոսով ու Քրիստոսի համար յարութիւն չի կրնար առնել: Սիրելի՝ ընթերցող, դուն մեռած ես աշխարհի համար: Մեռցուցած ես խաչին վրայ մարմինդ իր բոլոր ցանկութիւններով: Եթէ մեռցուցած ես, ուրեմն «Քրիստոս է որ կ'ապրի» մէջդ:

ԳԻՒՏ ԽԱՉ



Քրիստոնեական տօներուն մէջ յատուկ տեղ կը գրաւէ գիւտ խաչի տօնը: 313 թուին, Միլանոյի հրովարտակով, երբ քրիստոնեաներուն արտօնուեցաւ ազատորէն պաշտել նոր կրօնը՝ քրիստոնեութիւնը, Երուսաղէմը դարձաւ քրիստոնեաներուն ուխտավայրը: Աշխարհի չորս կողմէն քրիստոնեաներ ուխտի կ'երթային Երուսաղէմ:

327 թուականին, այս ուխտաւորներուն մէջն էր նաև Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինէ թագուիին: Ան կ'ուզէր գտնել Յիսուսի խաչափայտը, որ կորսուած էր: Ուստի ան բարձրացաւ Գողգոթա լեռը: Այդ ժամանակ Գողգոթան կը գործածուէր իբրեւ աղբատեղի: Հեղինէ թագուիին պեղել տուաւ այն տեղը, ուր կ'ենթադրէին գտնել Յիսուսի խաչափայտը:

Անոր ենթադրութիւնը նիշդ դուրս եկաւ եւ փորուած տեղին ի յայտ եկան երեք խաչափայտեր: Գիտնալու համար, թէ ո՞րն է Յիսուսի խաչափայտը, իւրաքանչիւրը առանձնաբար դրին մեռած մանուկի մը դիակին վրայ:

Երբ Յիսուսի խաչափայտը մօտեցուցին մանուկին, ան յարութիւն առաւ: Այսպիսով գիտցան Յիսուսի խաչափայտը, որ հետագային փոքր մասերու վերածելով բաժնեցին եկեղեցիներուն:

Մեր եկեղեցին այս տօնը կը յիշատակէ Խաչվերացի եօթներորդ Կիրակին, այսինքն՝ Հոկտեմբեր 23-ւն 29-ի միջեւ:

Սյա տարի, մեր եկեղեցւոյ տօնացոյցին համաձայն Գիւտ Խաչի տօնը կը գուգադիակի Կիրակի՝ 23 Հոկտեմբերին:

Կրնա՞ք մեզի բացատրել հայկական Խաչի ծեւին մասին

Այո, Հայկական Խաչը միշտ դատարկ կը ներկայացուի եւ անոր վրայ չենք հանդիպիր խաչուած Քրիստոսին: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպիսով մարդիկ ուզած են խորհրդանշել Քրիստոսի յաղթանակը մահուան առջեւ:

Հայկական Խաչերը երբեմն կը ներկայացուին զարդարուած, խաղաղ, տերեւներով եւ ցորենի հասկերով: Ասոնք կը խորհրդանշեն կեանքը, որ ծնունդ կ'առնէ Խաչն, որ այլապէս մահուան ժառանգող գործիք մըն էր:

Սաղմոս 3

Տիրո՞ց յուսա ամբողջ սրտովդ եւ մի՛ հպարտանար իմաստութեամբդ: Ճանչիր Զայն կեանքիդ բոլոր նանապարհներուն մէջ, որպէսզի Ան ուղղէ ընթացքն եւ ոտքի չայթաքի:

**ՀՈՎԵՒՈՐ
ԴԱՍ ԳԱՍ**

ԳՈՌՈԶ ՄԱՐԴԸ ՂԵՐԵՆ ՏԱՐԲԵՐ ՁԷ

Երեք բան գոռողութեան մասին.-

1) Գոռողութիւնը Արուսեակ քերովքէն Սատանայի վերածեց, ուստի, զգուշանանք գոռողութենէն: Անիկա մեզ Սատանայի կը վերածէ: Արուսեակը գոռողացաւ եւ դուրս դրուեցաւ երկինքէն: Ուստի, գոռող մարդը տեղ չունի երկինքի մէջ:

2) Գոռող մարդը դեւէն ու չար ոգիէն տարբեր չէ, եւ ես կրնամ փաստել ատիկա: Եթէ գոռող մարդը հրեշտակ ստեղծուած ըլլար, ան անպայման Արուսեակ քերովքէն ապստամբութեան հետեւած պիտի ըլլար եւ անիկա այսօր անկասկած պիդ դեւէրու եւ չար ոգիներու շարքին պիտի ըլլար:

3) Արուսեակ քերովքէն գործած առաջին մեղքը՝ գոռողութեան կամ հպարտութեան մեղքն էր (Ա.Տմ. 3.6): Նախամարդուն ալ գործած առաջին մեղքը՝ հպարտութիւնն էր: Արուսեակին միջոցաւ գոռողութիւնը մուտք գործեց հրեշտակներու բանակին մէկ մասին մէջ: Իսկ Եւային ու Աղամին միջոցաւ՝ անիկա մուտք գործեց համայն մարդկութեան սերունդէն ներս:

ՄԵՐ ՍՈՒՐՎԵԼԻՔ ՀՈՎԵՒՈՐ ԴԱՍԸ

Ճեռու մնալ գոռողութենէ, որովհետեւ անիկա մեզ պիդ դեւէրու շարքին կը դասէ:

ԵԹԵ ԿԱՄ ԵՐԱ Կ'ՈՒԶԵՍ...

**ԵՐԲ ԾՎԱՐ ՀԻՒՑՄԱՐՄՈՒՅՆ ԵՒ
ՄԱԿՈՒՅՆ ՎՏԱՎԱԳԻՆ ՄԵԶ ԵՍ,**

Կարդա՛ ՍԱՂՄՈՍ 41

Երանի՛ անոր, որ թշուարին հոգ կը տանի: Նեղութեան ժամանակ Տէրը զայն պիտի ազատէ: Տէրը պիտի պահպանէ զայն, անոր կեանքը պիտի երկարէ, զայն երանելի պիտի դարձնէ այս աշխարհի մէջ եւ զայն պիտի չճգէ թշնամիներու ժմահանոյքին: Տէրը պիտի օգնէ անոր, հիւանդ պառկած ժամանակ եւ իր հիւանդութենէն զինք պիտի ապաքինէ: Ես Տիրոց ըսի-«Ոլորմէ ինձի, Տէր. բժշկէ զիս, ես մեզի դէմ մեղանչեցի»: Թշնամիներս չարակամութեամբ կ'ըսեն- «Ե՞րբ պիտի մենանի եւ անունն իսկ չիշուի»: Ով, որ ինձի տեսութեան կու գայ՝ կեղծկեղծ իսուքիր կը խօսի, բամբասանիք նիւթ կը ժողովէ, դուրս ելելով՝ կը տարածէ: Բոլոր անոնք, որ զիս կ'ատեն՝ կը հաւաքուին, եւ չար վախճանս կ'երեւակայեն, փափալով իրարու-«Չարագուշակ հիւանդութեան բոնքւած է, անկողինին գամուած է, եւ ա՛լ բնաւ ոտքի չ'ելլեր»: Նոյնիսկ ամենէն մտերիմ ընկերս, որուն կը վստահէի, եւ որ ինձի սեղանակից կ'ըլլար միշտ, ա՛ն ալ ինձի դաւանանց: Բայց դուն, ո՞վ Տէր, ողորմէ ինձի, ոտքի հանէ զիս, որ ես անոնց փոխարէնին հատուցանեմ: Թշնամիներս բոլ չկարենան յաղթանակ տանիի իմ վրաս եւ ատով գիտնամ՝ թէ կը հաւախի զիս: Բայց դուն արդէն զիս կ'ընդունիս՝ անմեղութեան համար եւ յաւիտեան զիս կը պահես ու ներկայութեանդ մէջ:

Օրինեա՛ է Տէրը, Աստուածը իր ժողովուրդին, յաւիտեանդ մինչեւ յաւիտեան: Ամէն: